

## ԿՐՈՆԱԿԱՆ

### ՏԵՐՈՒՆԱԿԱՆ Ա.Դ.ՕԹՎՔԸ՝ ԳՐԻԱՏՈՍԻ ԶԱՐՉԱՄԱՆԱՑ ՄԵԶ<sup>(\*)</sup>

Մատնութեան գիշերը, Գեթսեմանիի պարտէզին մէջ, մեր Տէրը՝ Յիսուս կը պատուիրէ իր աշակերտներուն իրեն հետ արթուն կենալ և աղօթք ընել՝ «րպէսզի փորձութեան մէջ չժանին»:

Ծաղկազարդի օրուան ամէն տեսակի փառաբանութիւններուն և օրհնութիւններուն՝ «Ովանանա, որդուոյ Դաւթի», «Օրհնեալ է խրայէլի թագուորը, որ Տիրոջ անունով կու գայ», յաջորդած էր Գեթսեմանիի գիշերը, առանձնութիւնը, և... աղօթքը:

Նման պարագայ մը ևս ունեցած էր մեր Տէրը Բեթսայիդայի մօտերը, ուր հացերու հրաշքը կատարելէն ետքը, ներկայ ժողովուրդը ըստած էր թէ «Ասիկա է ճշմարտապէս այն Մարգարէն որ աշխարհ պիտի գար»: «Եւ Յիսուս գիտնալով որ պիտի գան զինք յափշտակեն, որպէսզի զինք թագուոր ընեն, նորէն առանձին լեռը գնաց աղօթք ընելու» (Յովհ. Զ. 14-15, Մրկ. Զ. 46, Մտթ. ԺԴ. 23):

Այս անգամ, սակայն, այլուս ժամը հասած էր որ Յիսուս այս բոլոր չարչարանքները կրելէ ետք յաւիտենական և ճշմարիտ թագուորը ըլլար աշխարհի:

Գեթսեմանիի պարտէզին մէջ, մասնաւորաբար իր սիրելի երեք աշակերտներուն՝ Պետրոսի, Յակոբոսի և Յովհաննէսի կը պատուիրէ արթուն կենալ և աղօթք ընել:

Յիսուս յաճախ աղօթք կ'ընէր: Այսողէ՝ մէրտութեան ատեն (Ղկս. Գ. 2), անապատ տեղեր, ուր կ'երթար առանձին՝

(\*) Հաճայքով կը հրատարակենք Հոգև. Տ. Վաշէ Մ. Վրդ. ի սոյն շահեկան յօդուածը, որ խօսուած է իրր քարոզ՝ Մարտիիոյ Ա. Թագէսս եկեղեցիին մէջ, անցեալ Ապրիլի 3ին, յիաւարման։ Խորհրդաւոր գիշերին։ Յօդուածը լոյս պիտի տեսնէ նաև առանձին գրքոյ կով։

աղօթք ընելու (Մրկ. Ա. 35), Թարոր լեռը (Ղկս. Թ. 29), Տէրունական աղօթքը սորվեցուցած ատեն (Ղկս. Ա. 1), Պետրոսի համար (Ղկս. ԻԳ. 32), վերջին ընթրիքի յուղումնալից բռպէներուն (Յահ. ԺԷ. 1-26)(\*) և խաչին վրայ (Ղկս. ԻԳ. 34) ու հոգին աւանդած պահուն (Ղկս. ԻԳ. 46):

Քրիստոս իր աշակերտներու խնդրանքին վրայ սորվեցուցած էր Տէրունական Աղօթքը (Ղկս. ԺԷ. 1-4):

Արդարեւ, Տէրունական Աղօթքը պիտի մեայ բոլոր աղօթքներուն մէջ ամենէն սեղմն ու համապարփակը որ երբեք զըրուած ըլլարյ: Այս ա'յնքան պարզ է բուլարին և նոյն ատեն այնքան խորիմաստ՝ որ կրնանք ըսել թէ դարերու հանձարներն անգամ չեն կրցած խորաշափել զայն:

Ահաւասիկ այս աղօթքն է զոր սորվեցուցած էր Յիսուս իր աշակերտներուն: Նոյն ատեն իր ժամն առած ըլլալով՝ անոր բովանդակութիւնը պիտի կատարէր բառացիօրէն, իր չարչարանքներուն և խաչելութեան ընթացքին:

Հայր մեր որ յերկինս ես

Յիսուս իր առաքելութեան երեք առարիներու շրջանին, իր քարազներով և առակներով խօսած էր և սորվեցուցած՝ մեր Երկնաւոր Հօր մասին, թէ Աստուած այնչափ սիրած էր աշխարհը — մարդ-

(\*) Այս երկու Տէրունական աղօթքները՝ «Հայր Մեր» և Յովհաննու Աւետարանի մէջ յիշատակուած Քրիստոսի աղօթքը (ԺԷ. 1-26) եթէ բաղդասելու ըլլանք՝ պիտի նշմարենք որ առաջինը գրեթէ կրկնուած է Երկրորդին մէջ, սակայն չատ աւելի ընդլայնուած ձևով, նոյն սգիով, նոյնատեսակ գաղափարիներով, և մինչև անգամ նոյն բառերու գործածութեամբ: Կ'արժէ ուրիշ առթիւ ուսումնասիրութեան նիւթ դարձնել զայն:

կութիւնը — որ նոյնիսկ իր Միածին Որդին առաջ առած էր՝ զայն փրկելու համար մեղքէն ու չարիքէն (Յովհ. Գ. 16):

Աստուած անհուն սէր է (Ա. Յովհ. Գ. 8): Եւ ամէն հաւատացեալ այս հայրական սիրոյն կ'ապաւինի, մանաւանդ նեղութեան և տագնապներու ընթացքին, ինչպէս մէր Տէրը յաճախ կ'ազգութէր և կը խօսէր իր Հօրը հետ, իսկ Գեթեմուտինի մէջ ծունկի գոլով զԱյն կը կոչէ Աբբա, Հայր (Մրկ. ԺԴ. 36): (Աբբա Արամէրէն բառ մըն է, որ կը նշանակէ հայր: Ճիշդ Ֆրունսերէն բար բարին համազօր է: Եւ մեզի ցոյց կու տայ թէ Յիսուս որքան կապաւած է իր Հօրը հետ: ) Արդէն Քրիստոս աշխարհ եկուծ էր ճիշդ տառը համար, ցոյց տալու և սորվեցնելու մարդոց ոյս ձշմարիտ և յաւիտենական սիրոյ մասին: Միր երկնաւոր Հայրը կը սիրէ մեզ հարազատ հօր մը նման: Ան կը հոգոյ մեր պէտքերը, նախ քան մեր խնդրելը իրմէ (Մատթ. Զ. 33, Ղկա. ԺԲ. 31): «Անառակ Որդի»ի առակով ու կը սորվեցնէ մեզի, թէ Ան չ'ուզեր որ մեղաւոր անհատը կորուրէի այս աշխարհի մէջ, այլ կ'ուզէ որ անկեղծ զղջումով վերադառնայ իր հօրենական տունը (Ղկա. ԺԲ. 11-32, Մատթ. ԺԲ. 14): Միր երկնաւոր Հայրը անյիշաւոր է, բազմազութ և երկայնամիտ:

Յիսուս ապացուցուելու համար մեր երկնաւոր Հօր բարութիւնը, հարց կու տայ իր ունկնդիրներուն. «Դուք որ չար էք, և աղէկ ընծաներ տալ գիտէք ձեր զաւակներուն, որչա՞փ աւելի ձեր Հայրը, որ երկինքն է, բարի բաներ պիտի տայ անոնց՝ որ իրմէ կը խնդրեն» (Մատթ. Է. 11, Ղկա. ԺԱ. 13):

Քրիստոնէութեան մէջ յատկանշական է Աստուածոյ Հայր կոչումը: Մինչև Քրիստոս, Հին Ռւսակի մէջ, Աստուած տիեզերքի ասեղջիշն ու տէրն էր: Կար անշուշտ հան ալ, որոշ չափով, ակնարկութիւնը Աստուածոյ հայրական զգացումին, զոր ունէր Խորայէլի ժողովուրդին հանգէպ, որովհետեւ այդ ցեղէն պիտի գոր Քրիստոս՝ Աստուածոյ Որդին և աշխարհի Փրկիչը: Ասոր համար Աստուած չնորհք մը ըրած էր հրեայ ժողովուրդին: Քրիս-

տոս աշխարհ եկած էր, որպէսզի Աստուածոյ մօնեցնէ և երկնաւոր զաւակներ դարձնէ մարդերը, եթէ անօնք հաւատան, անշուշտ, իր՝ Աստուածոյ Որդին ըլլալուն և Անոր քաւչարար խաչելութեան և մանաւանդ հրաշափառ սուրբ յարութեան յաւիտենական վարդապետութեան:

Հաստծ էր ժամը որ մեր Տէրը հաշտեցնէր մեզ Հօր Աստուածոյ հետ, ինչպէս կը կարդանք. «...մէջտեղի բաժնով պատը, այսինքն թշնամութիւնը, իր մարմարվը քակեց» (Եփիս. Բ. 14, Կողոս. Ա. 21, Բ. Կորնթ. Ե. 18-19):

Ադամական մեղքով Աստուածոյ և մարդոց միջև գոյացած թշնամութեան պատը քանդուած էր: Քրիստոս իր խաչելութեամբ ջախջախած էր Աստանայի գլուխը, հաշտաթիւն հաչակելով աշխարհի բոլոր մարդոց համար հաւատարապէս:

Սուրբ եղիջի տնօւն նո

Միր երկնաւոր Հայրը սուրբ է: Աստուածաշունչը մեզի կը սորվեցնէ թէ Քրիստոս յաճախ խօսած է Աստուածոյ Որդութիւնուր սուրբ սուրբ Հօր զաւակները նղած էինք Քրիստոսով, մննք ալ պէտք է որ սուրբ ըլլայինք, որովհետեւ հնարազատ զաւակը իր հօրը նմանութիւնը կը բերէ»: Կատարեալ ըլլայինք. որովհետեւ մեր երկնաւոր Հայրը կատարեալ է, կատարեալ ըլլայինք՝ մեր կեանքով և գործերով, որպէսզի այդ կերպով փառաւորէինք զԱստուած և նոյն ատեն ուրիշներ մեր բարի գործերը տեսնելով՝ փառաւորէինք մեր երկնաւոր Հայրը (Մատթ. Ե. 16):

Քրիստոսի միջոցաւ ճանչնալէ ետքը Աստուածոյ սրբութիւնը, մեզի կը մնայ զԱյն փառաւորանել երկինքի սերովը բներունման՝ ըսելով. «Սուրբ, սուրբ, սուրբ է զօրաց Տէրը. բոլոր երկիր Անոր փառքով լիցուն է» (Եսայի, Զ. 3): Քրիստոս իր առաքելութեան շրջանին փառաւորած էր իր երկնաւոր Հայրը. «Ես Քեզ երկրի վրայ փառաւորեցի. այն գործը, զոր ինձի տուր ընելու՝ կատարեցի» (Յովհ. ԺԲ. 4):

Վերջին ընթրիքի ընթացքին, Քրիստոս կ'աղաւչէր իր Սուրբ Հօրմէն, «որ

օրբէր և պահէր իր աշակերտները (Յովհ. Ժկ. 11), «Արքէ զանոնք Քու ճշմարտութիւնը, Քու խօսքդ ճշմարտութիւն է» (Յովհ. Ժկ. 17):

Հասած էր ժամը, ուր Քրիստոս իր խաչովը սրբէր մեզ՝ բոլոր իրեն հաւատացողները. «Եւ անսոնց համար ես իմ անձն կը սրբեմ, սրպէսզի իրենք ալ ճշշմարտութեամբ սրբացած ըլլան (Յովհ. Ժկ. 19), Քրիստոս մեզ նորէն կը ծնէր իր խաչելութեամբն ու Յարութեամբը (Յովհ. Ա. 13, Ա. Պիտ. Ա. 3):

Ելեսցէ աբայուրիւն բն(\*)

Աստուծոյ այս թագաւորութեան ամէն հաւատացեալ ինքզինք անդամ պէտք է նկատէ, ինչպէս մեր Տէրն ալ իր առաքելութեան սկիզբը յայտարարած էր, թէ անքնքի թագաւորութիւնը մօտեցած է» (Մաթ. Դ. 17, Մրկ. Ա. 15): Նոյնպէս պատուիրած էր իր առաքելներուն, «որ իրենց քարոզութեան մէջ յայտարարեն այդ թագաւորութեան մերձեցումը (Մաթ. Ժ. 7, Ղկո. Ժ. 9):

Ի՞նչ է Աստուծոյ թագաւորութիւնը, պիտի հարցուի անշուշտ:

Ադմանկան մեղքով՝ մարդկութիւնը կորսնցուցած էր Աստուծոյ այս թագաւորութիւնը, և դարեր շարունակ ցանկացած էր անոր վերահաստատումը: Տէրը իսրայէլի ժողովուրդը Եգիպտոսէն՝ գնարութեան երկրէն ազատազրելէ ետք, Մովսէսի ձեռքով այս թագաւորութեան նախատիպարը հաստատած էր անսոնց մէջ, որուն թագաւորը ինք էր, և իր ներկայացուցիչները երկրի վրայ կ'ըլլային իրմէ ընտրուած մարդիկ: Մավսէսով սկիզբ առած այդ ընտրեալները շարունակուեցան Յեսուով և Դատաւորներով, տևելով մինչև Սամուէլ մարգարէն: Սակայն, Սամուէլի որդիներուն դատաւորութեան շրջանին, Հրեայ ժողովուրդն ալ ուրիշ ազգերու նման ուղեց թագաւոր մը ունենալ, որով վերջ գտնէր կրօնական դրու-

թեամբ հաստատուած վարչութեր: Ասով նոյն տակն Աստուծոյ թագաւորութիւնն էր որ կը մերժուէր (Ա. Թագ. Բ. 7): «Տէրը ըստ Սամուէլի՝ Անսոնք քեզ չեն մերժեր, այլ զիս կը մերժեն, որպէսզի անսոնց վրայ չթագաւորեմ»:

Այս կրօնական թագաւորութեան շնորհիւ էր որ Աստուծոյ ընտրեալ Մավսէս մարգարէն հրաշքներով ազատագրած էր Հրեայ ժողովուրդը Եգիպտական գերութենէն: Քառասուն տարիներ անտապատին մէկ կերպարած էր զայն մանաւայով և լորամարգիներով: Հրաշքով ժայռէն ջաւր բխեցուցած էր, որպէսզի խմեն և նոյն տակն ալ Աստուծոյ վրայ հուատաք ունենան: Մէկ խօսքով, իսրայէլի ժողովուրդը Աստուծոյ թագաւորութեան սուրբ ազգն էր (Ելք, Ժթ. 6), և իրը այդ թագաւորութեան ժողովուրդը՝ գրաւեց Աւետիսց երկիրը, ուր և հաստատուեցաւ: Սակայն եթէ աշխարհիկ թագաւոր մը ունենար, շատ ծանր պարագաւութեանց տակ պիտի իյնար, թագաւորը ժողովուրդին հոգերը պիտի գրաւէր, ծանր տուրքեր պիտի դնէր, ժողովուրդին կտրիծ երիտասարդները իր բանակին պիտի զինուորագրէր և իր հապատակներուն գանձերը իր պալատը պիտի հաւաքէր, ու վերջապէս բոլոր ժողովուրդը թագաւորին ծառայ պիտի ըլլայ» (Ա. Թագ. Բ. 19):

Այս բոլորը Աստուծոյ մարդք, Սամուէլ մարգարէն, բացատրելով՝ զգուշացուցած էր զանոնք: Բայց ապարդիւն եղուծ էին իր յորդարները: Ժողովուրդը մարգարէին մտիկ ընել չուզելով՝ ըստ ԱԾ, անպատճառ մեր վրայ թագաւոր մը ըլլայ» (Ա. Թագ. Բ. 19):

Այսպէս, աշխարհիկ իմաստով թագաւորութիւնը հաստատուեցաւ յանձին Սաւուղի, և ապա փոխանցուեցաւ Դաւիթ թագաւորին, որուն հարստաւթեան իշխանութիւնը (dynastie) տեսեց մինչև Բարելոնի գերութիւնը (586 Ն. Ք.): Անկէ յետոյ միշտ երազուեցաւ նոր թագաւոր մը, որ Աստուծոյ կողմէ պիտի զրկուէր: այդ իտէալ թագաւորը կամ Մեսիան՝ որ նիւթ պիտի հայթայթէր մարգարէներուն ու Սաղմասերգուի ներշնչութեան և նախատեսութեան (Եսայի, Երեմիա, Եղեկիէլ,

(\*) Տե՛ս Նահ. մեր «Քրիստոս մեր Ա. Պատրագը հրատարակութիւնը (էջ 72-77):

դանիէլ, Ավաէ, Միքրիս, Զաքարիս, Մազքիս և այլն):

Վերջապէս այդ խռոսացեալ թագաւորութիւնը իրականացաւ յանձին Յիսուսի Քրիստոսի:

Ուրիմն Քրիստոս հաստատած էր այդ հոգեար թագաւորութիւնը, «Երկնքի արքայութիւն» անուան տակ, որ աշխարհիկ իշխանութեանց ճիշդ հակապատկերն էր, ինչպէս յաճախ Քրիստոս յիշեցուցած էր իր հատեարդներուն՝ ըսելով. «Ազգաց թագաւորները, որոնք կը տիրեն ժողովուրդներուն՝ բարերար կը կոչուին: Բայց գուք այնպէս պիտի չըլլաք, բայց ան որ ձեր մէջ միծ է, պղափկին պէս թող ըլլայ, և առաջնորդը՝ սպասուորի պէս» (Ղկ. իթ. 25-26): Ուրիշ տաթիւ ըսած էր. «Եթէ մէկը կ'ուզէ առաջին ըլլայ, ամէնուն յետինը պիտի ըլլայ և ամէնուն սպասուորը» (Մրկ. թ. 34, Մաթ. ի. 26):

Եւ այս թագաւորութեան ժառանգարդները, այս աշխարհի մէջ, չարչարանքի, գուռնութեան բաժակէն պէտք է խմէին, որպէսզի արժանի ըլլային անոր: «Երնաք խմել այն բաժակը՝ զոր ևս կը խմիմ» (Մրկ. ժ. 38): Այսպէս պատասխանած էր Տէրը Զերեկեան եղբայրներուն, երբ անոնք փափաքած էին այդ թագաւորութեան աջ և ձախ կողմերը նստիլ:

Եւ այս թագաւորութեան սրբինը ընտանիքութեան պիտի կրեն այս աշխարհի մէջ (Մաթ. ժ. 24, Յովհ. ժ. 2-3, Բ. Տիմ. դ. 12 և այլն):

Վերջապէս, երեք տարիներ այս թագաւորութեան մասին խօսելէ և քարոզելէ ետք, Քրիստոս հաստատեց զայն վերջին Ընթրիքին մէջ, իր պատարագուելէն առաջ, ըսելով. «Ես ալ ձեզի թագաւորութիւն մը ուխտ կ'ընիմ, ինչպէս իմ Հայրունձի թագաւորութիւն մը ուխտ ըրաւ. որպէսզի իմ սեղանէս ուտէք ուխմէք իմ թագաւորութեանս մէջ, և աթօռներու վրայ նստիք՝ իսրայէլի սասներկու ցեղերը դատելու» (Ղկ. իթ. 29-30):

Դաւիթ թագաւոր օծուած էր սղակէզի զահի սեղանին առջև, ձեռամբ Ստուել մարգարէին (Ա. Թագ. ժ. 2. 1-13):

## ԹԱՐԳՄԱՆՉԱՑ

Յորժամ հեծծես, յայնձամ կեցցես

Աստուածաշնչական այս պատգամը մէկն է այն ճշմարտութիւններէն որ իրապէս ու լուսապէս կը պատշաճի Ա. Մասրոսով Մաշտոցի անձին ու կատարած աշխատանքին:

Հայ ժողովուրդի պատմութեան մէջ Դ. և Ե. դարերը առանձին գագտթներ կը ներկայանան մեզի: Այս ժամանակամիջոցը արքան յղի է արհաւելիքներով, այնքան և աւելի լեցուն՝ պատմական ու ճակատագրական փափսխութիւններով:

301 թուին, չսորհիւ Ա. Գրիգոր Լուսաւորչի տքնածան աշխատանքին, կարելի եղաւ Քրիստոնէութիւնը հասցնել մինչև հայկական արքունիքը: Ու պալատական աւագանին, Տրդատ թագաւորի գլխաւորութեամբ, մկրտուեցաւ Քրիստոնեայ ու քրիստոնէութիւնը դարձաւ Հայաստանի պետական կրօնը ու Հայաստան դարձաւ առաջին քրիստոնեայ պետութիւնը:

Այդ թուականէն ետք սկսու հե ի հե վազքը քրիստոնէութիւնը տարոծելու Հայաստանի մէջ: Հայաստանի որոշ չըրջաններ, գլխաւորաբար Գողթան գաւառի մէջ, քրիստոնէութիւնը ինքզինք գտու մէջ, գլխաւորաբար առջև: Սակայն, ընդհանրագուռաբութեան առջև: Արքունիքուր առմամբ, քրիստոնէութիւնը եկաւ լուսաւորելու Հայաստանը:

Դ. դարու սկիզբը քաղաքական վերիցայրումներու և արհաւելիքներու շրջանն էր Հայաստանի համար: Արքունիքը որպան հաւատքի՝ այնքան ալ քաղաքական

իսկ Քրիստոս իր ուխտած թագաւորութիւնը հաստատելու համար իր Անձը իրեն թագաւոր փրկագին պիտի տար այս աշխարհի իշխանին՝ որ մեղքով գրաւած էր մարդկութիւնը (Յովհ. ժ. 30):

ՎԱԶԻ Շ. ՎՐԴ. ԻԳՆԱՏԻՈՆԵԱՆ  
(Մանցեալլ յաջորդի)